

**Բ Ա Ն Ա Ս Ի Ռ Ա Կ Ա Ն Ք**

ԲԱՆԱՏԵՂԱՌԻԹԻՒՆ

**Թ Ա Խ Ե Մ Ո Ւ Թ Ա Փ Ի Ւ Ն**

Ըստ բազում ցաւոց սրտի իմոյ միմիթաւ  
բութիւն քո ուրախ առներ զանձն իմ.

ՍԴՄ.

**Կ**արդալ առ քեզ, տէր, գետնամած հաւատով,  
Զքեզ զօրավիզն ինձ աղերսել լի յուսով,  
Վըշտաց սըրտիս ուսուցանեն անձկութիւնք,  
Եւ չնորհարեր քո խոստմունք :  
Ցաւոց ի ցաւս իրը ըզտերեւ աշնանի,  
Թըռչնիկ հողմոց ի դռոյթ՝ իմ սիրտ տատանի .  
Է՞ր աղետից յիս թափին ցոլք ոգեսպառ,  
Եւ ոչ քո ցողք մըլսիթար :  
Բայց էին, տէր, էին զիւրիչ քո սփոփանս . . .  
Ողորմութեամբ յոյժ քան զաշսարհս հընանաս .  
Եւ ձեռք ըղդառն որ զայս ինձ տան արդ բաժակ՝  
Երբեմն ետուն զանուշակ :  
Ո՞հ, այս քանի ճըմկեն ըզսիրտ իմ խորհուրդ .  
Անցեալն՝ այնպէս լոյս, եւ ներկայն՝ այսքան մութ .  
Բայց հանդարտեմ, տեսեալ զի յաջ եւ յահեակ  
Դու մինդ ես տէր մատուցւակ :  
Զի ոչ թէ մի լոկ դու չնորհաց ես աստուած,  
Զերդ հեթանոս կարծէ . չիք ձրիցդ ըսպառուած .  
Եւ թէ աւուրս տացես լըցեալս յարտասուս՝  
Դիտես զերկնի նոր աւուրս :  
Վասն այն շընորհս մատուցանեմ քեզ, ով տէր,  
Գուցէ բազուկ դողդոջ ի ցաւ կարեվէր  
Քաջ եւս ըզքեզ աղերսիցէ . մինչ սըրտին  
Ի կշիռ՝ եւ ցալք յաւելցին :  
Բայց կալ դու զայն սիրտ նըւաղեալ ցեզր անկման .  
Եւ բամբասեն թէ զն՝ արտասուք լըքութեան,  
Հայեաց զեռ զոր հայցէր զա չափ զիւրազգաց ,  
Ուորչափ նըհանջ տայ ալեաց :  
Զայդ թէ չզիտէ մահկանացուն՝ դու զիտես .  
Զի որ ըզսիրտս եւ զվիշտս ետուր դու նոյն ես .  
Զի այն անձուկ, եւ սա զարի՛ զայ զեղոն . . .  
Կամ զջուր փոխեա, կամ ըզհուն :

Յաշխարհի չիք պատասխանի սըրտիս ձայն .  
Եկ են սիրտք , չիք ինձ ի նոսա խորշ ունայն ,  
Յոր զանձկութեանցս հեղեալ լալեօք իմ ըգվանզս՝

Սփոփիչ լըւայց արձագանզս :

Զոր ոչ նոքա՝ զոգւոյս լըսես շըշունջ , տէր ,  
Եւ յոր իսկ ոչ ժըտիմս ի բան բերել դեռ .  
Զանձիր զերկար , զբեկումն , լաւաց իդձ զաւուրց ,

Եւ զոլ յալեացս անձնապուրծ :

Մինչ իմ դողայ կուր ի հողմոց ուի նըսեմ ,  
Զի՞ զձայն ցաւոցս իսկ ըզիրախոյսդ՝ ոչ լըսեմ .  
Խաւար է ինձ , չիցէ քեզ , ակըն լուսոյ ,

Ինձ ճառագայթ մի յուսոյ :

Արփւոյդ թէ ոչ մըթարք աշաց հանդարտին՝  
Ո՞հ , գէթ զափամբ ցոլացո շող մի դեղին ,  
Որ պարուրեալ զաստեաց տըխուր ասպարէզ ,

Այլս յայտնիցէ ինձ եզերս :

Այլ ինձ եզերս քան զոր ինչ ցաւք պարագրեն ,  
Այլ քան զամայս անոք , քան զծով զառն ընդդէմ .  
Անհունք կըրկին յորոց ողին անցաւոր

Խամրի եւ կամ անկցի խոր :

Ո՞հ զըթասցիս եթէ սըրտնուս , տէր իմ տէր ,  
Թէ զոչիցէ սիրտ քեզ միայն զըթասէր .  
Սիրտ՝ որ զամայսդ որ առ ի քէն բաժանեն՝

Ի զուճս անկեալ անցանէն :

Ներեա . — զութ փառս տայ քեզ , եւ զմեզ՝ յայտնէ խունս .  
Մահացու մեք , զուն ինչ վիշտք շատք ի մահունս .  
Ի կրել ետուր ըզսիրտ . նա խոյս տըւեալ յահ ,

Հանգիստ յետին ըղձայ մահ :

Այսպէս է սիրտ . — որ մինչ ընկճեալ արդ դողայ ,  
Մինչ զօդ համայն ծանր է նըմին աստ շըղթայ ,  
Ճակատ հազիւ մինչ ամբառնայ քեզ յերկինս

Յաւովք նըկուն ակնարկիս .

Մինչ ի համայն ըզթախծութեան զիտեմ մառն ,  
Աշխարհ ասէ աղու , եւ ես զոչեմ դա՛ռն .

Մինչ սէր՝ վըշտաց սփոփանք անոյշ եւ տրիտուր՝

Ինձ արտասուաց է աղրիւր . . .

Ո՞չ ներիցես զի դողդոջուն այս սիրտ , տէր ,  
Այս՝ ում զիտես հողմն եւ թեթեւ տայ աւեր ,  
Այս՝ որում զու եւեթ մընաս լոյս եւ յոյս . . .

Ի յաւիտեանց զոչէ կոյս :